

Ժրնե, 15 Նոյեմբեր 2016

Սիրելի բարեկամներ՝

Ձուիցերահայ Միությունը հաճությամբ Ձեզ կը հրաւիրէ Եւրոպական միջ-գաղութային մարզական Ի (տասնմեկերորդ) մրցաշարքին, **Ժրնե 14-17 Ապրիլ 2017**:

Մարզաճիւղերն են՝ Պասքէթպոլ (աղջկանց եւ տղոց խմբեր), Ներքին Ֆութպոլ (տղաք), Վոլիպոլ (խառն՝ աղջիկ եւ մանչ), Պէտմինթոն (աղջիկ եւ մանչ), Փինկ-Փոնկ (աղջկանց եւ տղոց), Ճատրակ (խառն՝ աղջիկ եւ մանչ / կրտսեր եւ չափահաս), Նարդի եւ առաջին անգամ ըլլալով՝ Թեթեւ ատլետ 4x100 մետր փոխանցումավազք (չափահաս / աղջիկ եւ մանչ 15 տարեկանէն սկսեալ), 4x50 փոխանցումավազք (կրտսեր / աղջիկ եւ մանչ, 8-14 տարեկան) եւ 100 մետր վազք (չափահաս / աղջիկ եւ մանչ 15 տարեկանէն սկսեալ) :

Իւրաքանչիւր մասնակցող խումբ բաղկացած պիտի ըլլայ առաւելագոյնը 8 մարզիկէ եւ 1 մարզիչ: Առաւել 1 վարչական պատասխանատու իւրաքանչիւր քաղաքի ակումբէն, ներկայացնելով բոլոր մարզիկները, խումբերը եւ մարզաճիւղերը: Իւրաքանչիւր խումբ կրնայ ունենալ միայն մէկ ոչ-հայ ծագումով մարզիկ:

Կը խնդրենք Ձեզմէ որ անյապաղ, սակայն անհրաժեշտօրէն մինչեւ **6 Յունուար 2017**-ը մեզի տալ Ձեր պատասխանը, տեղեկացնելով Ձեր ակումբէն մասնակցող խումբերու թիւը եւ անոնց մարզաճիւղը (Պասքէթպոլ, Ներքին Ֆութպոլ, Վոլիպոլ Պէտմինթոն, Փինկ-Փոնկ, Ճատրակ, Նարդի եւ Թեթեւ ատլետ) ինչպէս նաեւ մեզի փոխանցել **ծախսերուն ընդհանուր գումարին յիսուն առ հարիւրը (50%)**: Ձեր ակումբէն մասնակցողներու ճշգրիտ թիւը եւ իւրաքանչիւրին անուն-մականունը կարելի է տալ ամենաուշը մինչեւ **15 Մարտ 2017**-ը միաժամանակ փոխանցելով վճարման երկրորդ բաժինը:

EURO Վճարման հասցէ՝

Union de Banques Suisses (UBS)
Union Arménienne de Suisse
Case postale 1811 - 1211 Genève 1
Numéro de compte : 0240-472026.40Z
IBAN : CH620024024047202640Z
BIC : UBSWCHZH80A

CHF Վճարման հասցէ՝

Union de Banques Suisses (UBS)
Account holder : Union Arménienne de Suisse
Case postale 1811 - 1211 Genève 1
Numéro de compte : 0240-472026.00 J
IBAN : CH48 0024 0240 4720 2600 J
BIC : UBSWCHZH80A

Ուրբաթ 14 Ապրիլ 2017 երեկոյեան տեղի կ'ունենայ ինչպէս միշտ պատասխանատուներու հանդիպում: Միւս հիւրերը հնարաւորութիւն ունին նախապէս արձանագրուիլ եւ մասնակցել հետեւեալ ծրագրերուն՝

1. Բուլինկ եւ փիթցա
2. Հին Ժընէւ գիշերով այց (Geneva by night) եւ ընթրիք (Spaghetti Factory ճաշարան)

Ձեր ուշադրութեան կը հրաւիրենք որ սոյն ծրագրերը չեն ներառուած խաղերի մասնակցութեան սակի մէջ եւ պիտի վճարուին տեղւոյն վրայ:

Իւրաքանչիւր մասնակցող անդամի ծախսը (մարզիկ կամ ընկերակցող) պիտի ըլլայ, երեք օրուայ համար, ընդամենը՝ **Եւրօ 360.- (CHF 400.-)** անձ գլուխ եթէ սակին յիսուն առ հարիւրը (50%) մեզի փոխանցուի **մինչեւ Յունուար 6, 2017** եւ **Եւրօ 390.- (CHF 430.-)** այդ թուականէն ետք: Այս գինին մէջ ներառուած են՝ երեք գիշեր կեցութիւն CROWNE PLAZA****, ամբողջապէս վերանորոգուած պանդոկին մէջ (75-77, Ave. Louis-Casati, 1216 Genève – Cointrin), հանրային փոխադրամիջոցի ազատ գործածութիւն, Ապրիլ 15-ի տիսկոն ինչպէս նաեւ Կիրակի 16 Ապրիլի Մարգաշարքին փակման ճաշ-պարահանդէսը եւ երկու ճաշի կապոց (մարզիկներուն համար):

Ձեր բոլոր հարցերը եւ արձանագրութիւնները դրկեցէք մեր Ե-հասցէին՝ info@uas-games.ch . Թղթակցութեան լեզուներ՝ Հայերէն, Անգլերէն եւ Ֆրանսերէն:

Այլ տեղեկութիւններու համար կարելի է հեռախօսել Տիկ. Մեդա Խաչատրեանին՝ +41 79 303 1749 կամ +41 22 345 6670, իսկ զանազան լուրերու համար այցելեցէք մեր ֆէյսբուկին էջը՝ **UAS EURO ARMENIAN GAMES** եւ մեր կայքէջը՝ www.uas-games.ch

Ուրախութեամբ սպասելով Ձեր լաւ լուրերուն, կը խնդրենք ընդունիլ, սիրելի բարեկամներ, մեր ջերմ ողջոյնները եւ լաւագոյն մաղթանքները:

Ի դիմաց **Զուիցերահայ Միութեան՝**
Մարգախաղերու յանձնաժողով

ԹԳ

1. Անոնք որոնք Եւրոպական անցագրեր չ'ունին, անհրաժեշտօրէն պէտք ունին **Զուիցերիա մուտքի վիզա:** Ուստի, կը խնդրենք որ, անյապաղ կատարէք վիզայի պէտք եղած ձեւակերպութիւնները:
2. Հարկ եւ յիշեցնել թէ իւրաքանչիւր մասնակից պէտք է ապահովագրուած ըլլայ հիւանդութեանց եւ արկածի դէմ: